

Ապակի 'նդ որ երեւին մանրանըկար
Աջ եւ ահեակ ապագայից , լոյս կամ մըթար ,
Որոյ վըճիտ երեւոյթք ոչ ի յամպոց անդ կարեաց
Աղօտասցի երբէք ոչ , եւ կամ ի մոայլ ժամանակաց :
Ժամանակ . . . երկիւղազին արդեօք իցես քան ըզբնաւ , ելու ոչ
Ում յասպարէզ ներգործութեանցըդ բընութիւն թըլի սակաւ . . . ելու ոչ
ի մէն մի քո ոտընփոխս եւ խաւարի շող իմն համայն , առ ել ովանցըն մէն
Խամրի ծաղիկ , եւ ներդաշնակ զելու ձայն . . .
Բայց առ նովաւ ի գուր փորձես
Ըզիսաւար եւ անշըուկդ հարկանել թեւ :

Ոչ ի նա փայլ նըւաղի ,
Յանչէջ լուսոյն յայն հատուած .
Եւ ոչ բարբառ կամ աղի
ի քնար լարեաց զոր Աստուած :
Ալ դու անկցիս , ժամանակ ,
Ընդ մեծ բնութեան զոր սպառես .
Եւ յանկուն քոյդ յաւերակ
Տարածեսցէ մարդ լոյս թեւա ,
Ցորժամ մեծն այն եւ պքանչելին ի բնութեան
Մեծ եւ ի ծոց անդ փայլեսցի անմահութեան ,
Ընդ մէջ կըրկին յափտեանց ,
ՅԱստուած , զարձեալ եւ յԱստուած :

Հ. Խ. Գ.

ՊԱՏՄԱԿԱՆ

ԳԵՐՄԱՆԻԱԳՈՅ կենցաղն ու բնաւորութիւնը :
(Տես երես 177)

ԳԵՐՄԱՆԻՈյ ամենէն վարի կարգի
ժողովուրդէն քիչ մը որ վեր ելլելու ըլ-
լաս , կը տեսնես որ 'ԳԵՐՄԱՆԻԱԳՈՅ սե-
փական է հոգւոյ բանաստեղծութիւն
մը , որ մարդուս ներքին կեանքն է :
-'Բաղաքացիք ու գեղացիք , զինուոր-
նելն ու երկրագործները՝ գրեթէ ամէնն
ալ երաժշտութիւն գիտեն . եղած է որ
ես խեղձ տներ մտներ եմ , որոնք ծխա-
խոտի ծուխէն մրտած էին , և յան-
կարծակի կը տեսնէի որ ոչ միայն տան-
տիկինը , հապա նաև տանտէրը տաւի-
զը ձեռք առած՝ նոյն վայրկենին յան-
պատրաստից երգեր կը զարնեն , ինչ-
պէս որ Խտալացիք յանպատրաստից ո-
տանաւոր կը շինեն : Գրեթէ ամէն
տեղ կը նային կը ջանան որ տօնավաճա-
ռի օրերը՝ քաղաքին ժողովարանէն , որ
հասարակաց հրապարակին վրայ կ'ըլ-
լայ , պատուհանի մէջ փչելու գործիք
զարնողներ ըլլան . ասանկով քաղաքաց

քովի շրջականերուն գեղացիքը աշ-
խարհքիս այս առաջին արուեստին ա-
նուշ զուարձութենէն կը վայլէն : Դր-
պոցի աշակերտները կիրակի օրեր ձամ-
բաները կը պտըտին՝ բոլոր խումբով
մէկտեղ սաղմուներ երգելով : Կը պատ-
մեն թէ । ուտեր իր պատանեկութեն
ատեն շատ անգամ այս խումբերուն եր-
գեցողներէն մէկը կ'ըլլար : Ձմեռ ա-
տեն անանկ ցուրտ օր մը , որ ձամբա-
ներն ալ ձիւնով գոցուած էին , ես Շա-
զէնահ հանդիպեցայ , որ Ապօ-Այ-
մար մեծ գքսութեան մէջ պզտիկ քա-
զաք մըն է . և տեսնեմ որ կարգաւ-
խել մը երիտասարդներ վրանին սե-
արկանելիք մը առած՝ կը քալէին քաղա-
քին մէջ Շամբուծոյ փառաքանութիւն-
ներ երգելով : Շնոնցմէ զատ մարդ ը-
կար ձամբուն մէջ , որովհետեւ եղեման
սաստկութիւնը զամենքը կը հեռացը-
նէր . և այս ձայները , որոնք հարաւային
աշխարհքի՝ ձայներուն չափ գրեթէ ա-
նուշ էին , այսպիսի գմնդակ բնութեան
մէջէն լուուելով այնչափ աւելի սիրտ կը

1 Մատենագիրը այս հատուածին մէջ հար-
ապէն անհարութեան կը հասկընայ :

շարժեին : « Բաղաքացիք այն սաստիկ ցրտէն՝ չէին կրնար բանալ պատուհաննին . բայց անոնց ետևէն տխուր կամ զուարթ , երիտասարդ կամ ծեր գէմ քեր կը տեսնուէր , որ այդ քաղցրաձայն ներդաշնակութեան տուած կրօնական միսիթարութիւնները ամենայն յօժարութեամբ սրտերնուն մէջ կ'առնէին :

Այն ողորմելի գնչուտները՝ երբոր իրենց կնիկներուն ու որդւոցը հետ մէկտեղ ճամբայ կ'ընեն , ուսերնուն վրայ անսպիտան քնար մը կայ՝ հաստ փայտէ մը շինուած , ուսկից ներդաշնակ ձայներ կը հանեն : Այիկայ երբոր մեծ ճամբաններու վրայ ծառի մը տակ կը նստին՝ այն ատեն կը զարնեն , կամ երբ որ թղթատանց մօտ՝ կը նային որ ճանապարհորդներուն մտազրութիւնը շարժեն իրենց թափառական ընտանեաց միաբան զարնուածքին ներդաշնակութեամբը : Աստրիոյ մէջ հօտերուն հովիւնները պարզ ու քաղցրաձայն գործիքներով աղուոր եղանակներ կ'երգեն . այս եղանակները գեղ տեղուանքներու տուած անուշ ու երեակայեալ մտածութիւններուն ներդաշնակութիւնն են :

Դործիական երաժշտութիւն Գերմանիոյ մէջ անանկ ընդհանուր տարածուած է , ինչպէս որ Խտալիա ձայնական երաժշտութիւնը . բնութիւնը՝ այս կողմանէ , ինչպէս նաև ուրիշ շատ բաներու մէջ՝ Խտալիոյ աւելի առատածենն եղած է քան թէ Գերմանիոյ . աշխատել պէտք է գործիական երաժշտութեան համար , ուր հարաւային աշխարհքին երկնքին տակ՝ ձայները ինքիրեն աղուոր են . բայց 'ի վերայ այսը ամենայնի աշխատաւոր մարդկանց դասը չէր կրնար այնչափ ժամանակ անցընել երաժշտութեան վրայ , որչափ որ պէտք է սորվելու համար՝ թէ որ 'ի բնութենէ յարմարութիւն չունենային զանիկայ գիտնալու : Ինականապէս երաժիշտ եղող ժողովաւրդները՝ ներդաշնակութեամբ այնպիսի զգացողութիւններ ու գաղափարներ կ'առնեն , որ իրենց վիճակին

պայմանը թող չտար ու իրենց ռամկական զբաղանքներուն պատճառաւ չէին կրնար ուրիշ կերպով առնել :

Գեղջուկ կնիկներն ու աղախինները , որ զարդարուելու համար բաւական ստակ չունին , գլուխնին ու թերենին ծաղիկներ կը դնեն , որով իրենց հագուելուն մէջն ալ մտքի երեակայութիւն կ'երեայ . իսկ քիչ մը աւելի հարուստները տօնի օրեր գէշ ախորժակով շխնուած ուկեղիպակ գլխարկ մը կը դնեն գլուխնին , որ իրենց բոլոր հագուստին պարզութիւնն ալ կ'աւրէ . բայց այս գլխարկն որ իրենց մայրերն ալ դրած են վլուխնին , հին սովորութիւնները կը յիշեցընէ . և այն զարդու արարողական զգեսանները , որոնցմնվ ռամիկ կնիկները կը պատուեն կիրակի օրը , խորհուրդ մը ունին , որ իրենց վրայ գովեստով մտածել կու տայ :

Ասանկ ալ պէտք է ճանճնալ Գերմանացւոց բարեսրտութիւնը , զոր կը յայտնեն յարգական մեծարանքներով և արարողութիւններով լեցուն փափուկ քաղցրավարութեամբ , զորոնք օտարազգիք այնչափ անդամ ծաղը ըրած են : Իրենք գիւրաւ կրնային պաղու անտարբեր կերպերու փոխել չէնք չնորհքը , որոնց համար կ'ըսուի թէ իրենք լաւ չեն առած . արհամարհելը միշտ կը լուցընէ ծաղրածութիւնը , որովհետեւ գլխաւորապէս անօգուտ ջանքն է որ ծաղը կ'ըլլուի . բայց բարեսիրտ բնաւորութիւնները՝ աւելի ծաղը ըլլալ կ'ախորժին , քան թէ անկից աղատիլ գուող ու ծանր կերպ մը բռնելով , որ աշխարհքիս մէջ ամէն մարդ գիւրաւ կրնայ ընել :

(ԿԸ ՀԱՐՈՒՍԱԿՈՒԽ)